

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՌՈՎԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՏՐԱՆԻ, Պարզուած Իրենց Գաղսնիքն ու Մարտիկան Մամմանները, Հ. Վարդան Վ. Հաղուցի: Վեներիկ, Ս. Դազար, Մխիթարեան Տրպագորսիւն, 1933, 8⁰ էջ 371:

Ներկայ հատորը, գրուած քառասուն տարիներ հայ լեզուն դասաւանդողի մը կողմէ, ունի շատ մը ուշադրաւ նորութիւններ հայերէնի ուղղագրութեան և յարակից զանազան հարցերու մասին:

Գրքին սկիզբը գրուած հակիրճ Ազգ մը ընթերցողին կը ծանօթացնէ աշխատութեան նպատակը: Իսկ գրքին վերջը կը գտնուին Ուղղիկի և Յաւելիկի, Տուրակի Զուգարութեանց, և Նիւրեռու Յանկի: Բուն գրուածքը բաժնուած է վեց ընդարձակ գլուխներու՝ որոնց բովանդակութիւնը, կարգ մը դիտողութիւններով, կը ներկայացնենք ստորև:

Առաջին գլուխը կը բաժնուի 11 յօդուածներու՝ այլազան նիւթերով: 1. — Մեր արդի արտասանութեան գլխաւոր երեք բաժանումները: 2. — Հայաստանի այժմեան ուղղագրութեան 11 թերութիւնները: 3. — Ուղղագրութեան մասին գրող հեղինակներ, Հ. Ա. Դաղիկեան, և Ե. Արք. Գուրեան: — Կ'արժէր յիշել նաև Յ. Գաղանձեանը՝ որ իր նոր Բերականութեան բարձրագոյն և լրացուցիչ դասընթացքին մէջ արժէքաւոր գլուխ մ'ունի ուղղագրութեան վրայ: 4. — Ներկայ աշխատութեան ծրագրին ու ընդթիւր, որ նախորդներէն բաւական կը տարբերի: 5. — Հեղինակը, հաստատելէ յետոյ թէ բառերու մէջ յետադաս գրերն են որ կ'ազգեն նախորդներու վրայ և ոչ թէ հակառակէն, կը յարէ. «Եւ հօս է ուղղագրութեան գաղտնեաց լուծումը, որուն յաջողեցայ հասնիլ»: 6. — Ծարք մը հնարաւոր զուգարութիւններ: 7. — Բաղածայներու կրկնութիւն՝ անսովոր հայ սկանզին: 8. — Հայ հարազատ ուղղագրութեան տղիւրները. ուղղագրական տարբերութիւնք ի հնումն, և և և, և և ու իւ, յ ու ղ, և և ը տառերուն գործածութեան մէջ: 9. — Ուղղագրութեան պատկերը կազմող տարրեր: 10. — Գրերու

լծորդութիւնները. «ուղղագրական օրինակացս մէջ անտես թողուած են գրեռլ լծորդութիւնք, . . . : Ես զանոնք ընդօրինակողաց սխալներ կը համարիմ՝ քիչ բացառութեամբ, և ոչ մատենագրաց յատուկ ձեւեր»: 11. — Ուղղագրութեան վերաբերեալ զանազան խնդիրներ, առողանութիւն, առաջարկութիւն, և այլն:

Երկրորդ գլուխը կը բաժնուի հինգ մասերու, որոնք կը ստորաբաժանուին աւելի կամ նուազ թուով յօդուածներու:

Ա. — Արդի Առողանութիւնը. — Հնչական երբեակ գրութեանց մասին կարգ մը մանրամասնութիւններ:

Բ. — Նշանագրաց Աղբիւրը. — 1. — Կորիւնի «այայտոց յարութեանց» բացատրութեան մէջ յարութիւն բառով Հ. Հացունի կը հասկնայ այրութիւն: Ասոնք ընդի հայկական գրեր չէին այլ օտար լեզուի մը տառերը, որոնց միջոցաւ փորձած էին երբեմն հայերէն գրել: Ուրեմն Դանիէլ Աստի գիտնականին մօտ գտնուածը շարագրութիւն մըն էր: «Շնորհիւ ծանօթ հայ լեզուին ու ծանօթ օտար գրին էր՝ որ Դանիէլ կրցաւ կարգաւ գրուածք ու համոզել զՀայս՝ թէ հայերէն էր այդ»: Այդ փորձէն մինչև Ս. Մաշթոց քրաւական ժամանակ անցած լինելու է, և այդ գրութեան տառերը ձևով ալ հնուացած իրենց Ե գարու համացել յաջորդներէն, . . . : 2. — Այդ գրերը առնուած էին յոյն լեզուէն: «Եւ մեր միտքն ականայ կը թուչի դէպի «հելլենասէր» և սուսմասէր Տիգրանեանց օրերը, հօն իսկ որոնելու համար այդ փորձին ժամանակը, քան ուրիշ որ և է գարու մէջ: . . . Այդ հնացած յոյն գրերն էին՝ զորս Դանիէլ շարեց նոր յունականաց դէմ, և յղեց անկասկած իրենց աղբիւրին հետ, որպէս զի Հայք անտի հանէին նոյն տառից հայկական ձայներն ալ, զորս չէին կարող քաղել ժամանակի յունարէն գրերէն, որոնք հնչմամբ հեռի էին աղոցմէ, . . . : Ու Մաշթոց առաւ նոյն գրուածը, անոր տառերուն տուաւ այն հնչիւնները՝ զորս գեո պահած էր ներփակ հայ բարբառը: Եւ այսպէս ունեցաւ նոյն յունական նշանագրաց հին հելլենական ու միանգամայն հայկական ձայները»: Այս գրերով կատարուած երկամեայ փորձերու արդիւնքը դարձեալ գոհացուցիչ չգտնուեցաւ: Ս. Մաշթոց ստիպ-

ուեցաւ կրկնապատկել իր ճիգերը. վերջապէս «պարզեւէր իսկ վիճակ յամենաշնորհողէն Աստուծոյ, հայրական չափուն ծընեալ ծնունդս նորոգ և սքանչելի սուրբ աջոյն իւրով (Մեսրոպայ), նշանադիրս հայերէն լեզուին»: Կտրիւնի այս բացատրութիւնը «մթին է»: Ս. Մաշթոց բոլորովին նոր գրեր չստեղծեց, «այլ միայն լրացուց նախորդները»: Մեր այրուբնի տառերուն մեծագոյն մասին՝ 21ին մէջ «դեռ պահուած կը գտնենք՝ յունականաց թիւը, ձայներն՝ աւելի կամ նուազ հաւասար անոնց, և Գանիելէ մերոց տրուած յունական կարգն ալ. . . .»: 3. — Գանիելեան 21 գրերէն դուրս մնացող 15ին հնարիչն է Մաշթոց «սուրբ աջոյն իւրով»: 4. — Մեսրոպեան նշանագրաց բիւն էր 36, Ա-Գ: «Կովկասեան հայկաբանից բոլոր գրտութիւնը Ե, ի, յ, լ, ու, ղ, գրերուն զէմ՝ հիմնուած էր գրչագրական սխալներու և ձրի ննթադրութեանց վրայ, որոնք իրաւունք չէին կարող տալ ու չեն տար եղծանելու մեսրոպեան այրուբնն և ուղղագրութիւնը, . . .»: 5. — «Այրուբնի կարգը նոյն էր միշտ ինչ որ այժմ է: . . . Ի՞նչ հաշուով Մաշթոց իւր հնարած 15 տառերը խառնեց գանիելեանց մէջ փոխանակ անոնց ետև յաւելլու: Գծուարին եղաւ ինձ ճշդել այդ կէտը, . . . ոչ ալ Հ. Աճառեան գոհացուցիչ լուծում մը գտաւ»: 6. — Տառերու տեսակները: 7. — Նշանագրաց անուանի: 8. — Գրոց ձևերը: 9. — Ս. Մաշթոցի յօրինած գրերը Վրաց և Աղուանից լեզուներուն համար: Հ. Հացունի կ'ախորժի «խորհիլ» թէ հայ գրերն իսկ կապեց այդ գոյգ լեզուաց հետ՝ անոնց պահանջած չափով»: — Պէտք է ըսել սակայն թէ Վրաց և Աղուանից գրերուն հարցը իր լուծումը գտնելու համար տակաւին կը կարօտի ընդարձակ և լուրջ ուսումնասիրութեանց:

Գ. — Նշանագրաց Չայները. — Երեք կարեւոր սկզբունք. ա) Հինը ճշդել հնով. բ) Մէկ գիր՝ մէկ ձայն. գ) Ամէն գիր հընչելի: 1. — Գրոց գրեւէն առաջ հայացած օտար բառեր: 2. — Գիտնելիս թրակացւոյ քերականութիւնը իրր ապահովագոյն ազրիւր ստուգելու համար յոյն և հայ այրուբններու առողանութիւնը: 3. — Չայնաւորաց հնչումը: 4. — Երկրարբառք: 5. — Բաղաձայնք, որոնք «մեր հնչարա-

նական խնդրոյն համար անշուշտ մեծագոյն ուշադրութեան արժանի տարերքն են»: ա) նուրբ, միջակ, և թաւ տառերու սահմանումը: բ) «Հիներու քերականական սահմանն սքանչելապէս կը զուգընթանար բնախօսականին»: 6. — ա) Այս յօդուածը շատ կարեւոր է: Հոս Հ. Հացունի երրոպացի և հայ գիտուններու փորձերէն մէջբերումներ ընելով և կարգ մը համեմատութիւններ կատարելով կ'եզրակացնէ թէ հայկական նուրբ (Պ. Կ. Տ.) և միջակ (Բ. Գ. Գ.) տառերուն հարադատ հնչումները ոչ թէ կովկասի Հայոց լեզուին վրայ գտնուածներն են, այլ՝ Այրարատի և Տարօնի: Մեր բ գ ղ միջակները երբեմն հաւասար էին լատինական օ ց ժ ին, մինչ այսօր հաւասար են երրոպացոց օ ց ժ ին, վասնզի այս վերջիններուն արտասանութիւնը միջակները նրբացուցած և նրբերը միջակի փոխած է, ինչպէս ըրած են նաև կովկասահայք: բ) Գ. 1 յօդուածին մէջ Հ. Հացունի խոստացած էր անդրադառնալ Պարսից և Ասորոց լեզուներուն օ ց ժ նրբերուն մեր բ գ ղ միջակներով փոխանակութեան խնդրին: Արդ՝ երեւոյթները նկատի առնելով կ'ըսէ թէ «Հնչմանց նախկին հաւասարութեան կամ ձայնական հաստատուն կանոնի մը չենք կարող վերագրել զայդ. . .»: գ) Պատմական և զրական որոշ փաստերով կը հաստատէ թէ յոյն ու լատին նշանագրաց ձայները խանգարուած են դարերու ընթացքին: դ) կ'եզրակացնէ թէ «մեր հնչման կանոնաւորութիւնն իւր անեղծութեան ապացոյցն է»: ե) կը ճշդէ «թէ Ե՞րբ և ուստի՞ ծագած է կովկասեանց հակահայ հնչումը»: զ) կը կրկնէ թէ «միակ հին ու հարադատ հնչումը զոր ունինք, Տարօնին է՝ ուր ծընաւ Մաշթոց, և Այրարատին՝ ուր գործեց»: Եւ ապա կը յարէ. «Ճշմարիտ պարծանք մ'է ուրեմն Հայերուս համար, նախ՝ արեւելեան և արեւմտեան լեզուաց մէջ ունենալ ամենէն հարուստ այրուբնը. . . .: Փոխանակել զայն լատին գրերով, ինչպէս կը խորհուի, ոսկին թողուլ՝ կապարն առնուլ է. . . .: Մեր երկրորդ ու մեծագոյն պարծանքը, յոյն-լատին-հայ այրուբնին պատմական աստիճանաւորութիւնը պահելն է ցարդ մեր շրթանց վրայ»: 7. — Դ. և Լ տառերու հարցը, «հին և անլոյծ մնացած»: ա) Այս հարցի մասին յայտնուած

կարծիքներու ամփոփում: բ) «Այս (դ) գրին կիրարկութիւնը օտար անուանց ու բառից մէջ՝ ընդհանուր էր նախ քան միջին դար»: Ասիկա կը հաստատուի հնագոյն Չեռագիրներու վկայութեամբ: գ) նախամետաղեան շրջանին հայացած, յոյն, պարսիկ, եւ ասորի բառեր, թէ՛ դ, եւ թէ՛ շ ձայներով՝ վերջինները «թուով շատ սակաւ»: դ) Դ. գրին հնչման գաղով «փաստեր ունինք պնդելու՝ թէ կոկորդային էր միշտ: . . . բայց կը կարծեմ աւելի փափուկ քան այժմ, եւ դիւրասահ քան զլ, Այդ ձայնը չկար յառաջագոյն միւս գրացի լեզուաց մէջ, եւ յետոյ գոյացաւ: . . . Որով կրնանք պնդել՝ թէ ղ ձայնը նախկին դարերուն հայ բարբառին միայն յատուկ էր»: ե) «Հիմայ հարց կը ծագի. եթէ հայ լեզուն նախամետաղեան շրջանին ունէր ղ եւ շ ձայները միանգամայն, ինչո՞ւ օտարաց /ը հնչեց ղով, եւ ոչ ղով: . . . ես ազոր մէկ լուծում միայն կը գտնեմ. այս՝ թէ հայ լեզուն ի սկզբան չէ ունեցեր շ ձայնը, այլ ղ միայն. Յետոյ սկսեր են Հայք տակաւ ընտանենալ օտար լեզուաց եւ անոնց /ին, եւ հետ դհտե խառնել զայն իրենց լեզուին եւ յիշեալ փոքրաթիւ օտար բառերու մէջ. այնպէս որ Մաշթոց եկաւ եւ երկու ձայները միանգամայն գտաւ ազգին շրթանց վրայ, եւ իւր գտածին պէս ալ գրեց: Այս է իմ հաստատուն համոզումս»: — Յարգելի հնախօսին այս համոզումը ճշմարտանման չի թուիր մեզի: Հայ լեզուն շ ձայնը կը կարծենք թէ ունեցած է ի բնէ: Մեր այս կարծիքը ապացուցուած կրնանք համարիլ նկատելով որ մեր լեզուին ընտանեկից հնդեւրոպական լեզուներն ունին այդ ձայնը, եւ հայ լեզուին մէջ կայ շ ձայնով սկսող կամ նոյն ձայնը պարունակող հնդեւրոպական հնագոյն բառերու հոյ մը: Ասկէ զատ շ ձայնը շատ տարածուած ձայն մըն է եւ մեզի ծանօթ սեմական եւ մօնկոլական լեզուներն ալ ունին զայն: Ուստի ենթադրել թէ հայ լեզուն ի սկզբան չուներ այդ ձայնը՝ անտեղի է: Պիտի առարկուի որ եթէ հայ լեզուն սկիզբէն ունէր շ ձայնը՝ ինչպէս կարելի է որ օտարներու /ը փոխանակ ղով արտասանելու յաճախ վերածած է ղի: Այս առարկութեան կրնանք պատասխանել թէ շ նախնական ձայնը հետզհետէ փոխանակ-

ուած է ղով: Ծանօթ իրողութիւն մըն է թէ ղ ձայնը ինքն ալ կը գրուէ ըստէպէ: Հ. Հացունի ինք տուած է կարգ մը օրինակներ եւ յիշած է նաև այն երեւոյթը «զոր կը տեսնենք այսօր Գաղիոյ ոստանին մէջ եւս, ուր բ կոկորդայնացած է մասամբ»: Լի լծակից բ ձայնին զատացման այս օրինակներն ալ կը թելադրեն Հ. Հացունիի «խորհելու» թէ գուցէ բ կամ ո հնչիւնն եւս չկար ի սկզբան մեր քով, եւ յետոյ մտեր է»: Բայց այս կարծեաց վրայ բարբառաբար չի պնդեր ան, որովհետեւ ակնյայտնի սխալ է: Գաղիոյ ոստանին մէջ բին կոկորդայնացումը կը ցուցնէ որ ղ նոր ձայնը կու գայ բ հին ձայնին տեղը գրուելու: Արդ ինչո՞ւ հայերէնի մէջ եւս չը տեսնել նոյն ընթացքը՝ այլ ըսել թէ «Գուցէ բ կամ ո հնչիւնն եւս չկար ի սկզբան մեր քով, եւ յետոյ մտեր է»: Այդ պարագային պէտք էր Գաղիացուց համար եւս ըսել թէ՛ բ ձայնը ի սկզբան չկար իրենց քով, որ ներկային եւ անցեալին գէմ ծանր մեղանչում է: Եթէ ներուի մեզի՝ բի կոկորդայնացման այս երեւոյթը հանգիստութեամբ պիտի վերադրենք նաև անոր լծակից ղին եւ պիտի ըսենք թէ ղ հնագոյն ձայնը ժամանակի ընթացքին կոկորդայնացած է եւ Ս. Մաշթոց հայ լեզուին մէջ իր օրով գոյութիւն ունեցող այդ երկու ձայներուն համար զատ զատ նշաններ յօրինած է: Լի զատացման այս երեւոյթը թերեւս սխալած չենք ըլլար եթէ վերադրենք մեր ոստանիկ բարբառին, — ինչպէս բի զատացման համանման երեւոյթը յատուկ է առաւելապէս Գաղիոյ ոստանիկ լեզուին, — ասով առանց գծուարութեան կը բացատրուի մէկ կողմէն մետաղեան ուղղադրութեան մէջ ղի գերիշխող դերը, եւ միւս կողմէն ղը շի վերածելու միջնագործան հոսանքը: Հետեւաբար «ղին գէպ ի վայր այս աճումն ալ կը տանի գմեղ» ոչ թէ օրբ գէպ ի վեր նուագման, որով եւ հուսկ ի սպառ անհետացման», այլ գէպի հնագոյն եւ հասարակ ժողովրդային հնչումը: գ) ղ եւ ղ գրերուն խառն գործածութիւնը եւ ինչ ինչ կանոններ:

Գ.— Հայերեւի շեշտը.— 1.— Իմաստի շեշտը: 2.— Բառին շեշտը: «Շեշտի յունական գրութիւնը չկար մեր լեզուին մէջ»: 3.— «Հայերեւի մէջ արդարեւ վաղուց կար

չեշտը, բայց տարրեր միւս լեզուներէն և իւր յատուկ ոճով: Այսինքն՝ թէ կապուած էր երկար փակկերու հետ: ... Հայ բառից շեշտն ընդհանրապէս կը գտնուի վերջին վանկին վրայ: ... Ոչ վերջին երկայն վանկեր փոքրաթիւ են հայերենի մէջ. և վերջնոյն հետ կը կազմեն չորս տեսակ շեշտեր, մեր լեզուին բառերը բաժնելով չորս կարգի»: ա) շեշտուոր, բ) յարաշեշտ, գ) նախայարաշեշտ, և դ) բազմաշեշտ: 4.— Բազմաթիւ օրինակներով կը ցուցնէ թէ հայերէն բառերու շեշտը շարունակ կը վազէ դէպի վերջին վանկը. և կը թուէ շարք մը բառեր որոնք սխալ կը շեշտուին ընդհանրապէս:

ե. — Կիսադուրբիւն. — 1. — Խնդրին պատմականը: 2. — Հին ձեռագիրներու մէջ կէտերու գործածութիւնը: 3. — Ներկայիս մեր գործածած կէտերը: Տողադարձի կանոններ:

Երրորդ գլուխը կը ներկայացնէ ուղղագրութեան պատկերը (էջ 157-232): Այս պատկերին մէջ, որ դասաւորուած է այբուբենի կարգով, կը ցուցուի չափաւոր օրինակներով թէ մեր տառերէն իւրաքանչիւրը ինչ գրեր կ'ընդունի իրմէ առաջ: Այս պատկերէն հանուած օրէնքներով ոչ միայն կը ճշգուի կրկնակ ձեւերով գրուած հայ բառերէն շատերուն ուղղագրութիւնը, այլ նաև՝ թէ նոր թարգմանուող օտար անուններու մէջ ինչպիսի զուգադրութիւններ հակառակ են հայերենի որոշոյն և պէտք չէ որ կիրարկուին:

Չորրորդ գլուխը կը զբաղի զուգորդութեանց կազմախօսութեամբ. կը բաժնուի երկու մասերու, որոնք եւս իրենց կարգին կը ստորաբաժնուին մի քանի յօդուածներու:

Ա. — Գրախոսութեան ներքին կապերը. — 1-3. — Չայնաւոր և բազմայն տառերու յարումներն իրարու հետ: 4. — Նախընթաց յօդուածներու մէջ նկարագրուած զուգադրութեանց խմբաւորումները: 5. — Համեմատութիւն յունարենի և լատիներենի զուգակցութեանց հետ:

Բ. — Հնչարանութիւն. — 1-3. — Հետաքրքրական երևոյթներ ձայնաւորաց ու բազմայնից մէջ, արդիւնք հայկական առողանութեան: «Չայններու և զուգադրութեանց այդչափ զանազանութիւն և նրբու-

թիւն մարմնաւորել ու կապել նշանագրաց հետ՝ արդարև տաժանելի գործ էր, և ըստեղծողին պարծանքը պիտի մնայ պատմութեան մէջ: Իսկ ժառանգորդաց հպարտութիւնը պիտի լինի՝ ունենալ անոր ճշգրիտ ծանօթութիւնը, և հսկել անոր պահպանութեան, առանց յապաւելու անոր տառերէն՝ ոչ ձայնաւոր մը, եւ ոչ բազմայն մը»:

Հինգերորդ գլուխը կը խօսի փոխադրութեան գրութեան, այսինքն տառադարձութեան մասին. կը բաժնուի 10 յօդուածներու՝ որոնց վերջիններն ունին բազմաթիւ ստորաբաժանումներ: 1. — Պատմական համառօտ տեսութիւն մը: 2. — Անոր շուրջ պայքարներ անցեալ դարուն: 3. — Կարգ մը օրինակներով հաստատելէ յետոյ թէ յունական տառերէն ոմանց հնչումներն աղաւաղուած էին արդէն Մալթոյի օրով, հեղինակը կ'եզրակացնէ որ թարգմանիչք «յունականաց գրէրը թարգմանցին, ոչ ձայները, ինչպէս մեք ալ ստիպուած ենք ընել՝ հետեւելով փոխադրութեան կանոնին»: 4. — Մալթոյի նըպատակը՝ յունական տառերը նրթապէս թարգմանելու մէջ: 5. — Գրերու ձեւերը կարեւոր են քան ձայները, որովհետև ժամանակի ընթացքին գրերու ձայները փոխուած են, կամ բազմացած: «Պօսուեն բարբառն անդադար կը յեղաշրջի. գրաւորն ընդ հակառակն եւ որոշապէս պահպանողական է»: 6. — «Ողջմտութիւնը կը ստիպէ՝ որ մեք ևս հետեւինք այսօր Մեսրոպայ օրինակին և սահմանին. որովհետև անոր ժամանակի պայմանք մի և նոյն էին՝ ըսինք՝ մերոց հետ, եւ փոխադրութեան պահանջն ալ նոյն: ... Անտեղի է խտրութիւն գնել հին ու նոր անուանց թարգմանութեան մէջ»: 7. — Այս գրութեան զանցառութիւնն աղբիւր է ծանր անպատեհութեանց. ա) Արեւելեան եւ արևմտեան հայոց մէջ նոյն անունը ուղղագրական տարրեր ձեւեր պիտի ստանայ: բ) Չայններու հետ գիրն ալ պիտի բազմապատկուի: գ) Մէկ անունը ծնունդ պիտի տայ բազմաթիւ օտարտախ ձեւերու. զոր օր. Georges = Գէորգ, պիտի ըլլայ, Կէո'ուկ, Ճիո'ուճիօ, Ջորջ, Ճոռճ, Ժոռժ, Եոռկի, Էյն: դ) Եւրոպական լեզուներու կարգ մը բազմաձայն տառերն ըստ հնչման թարգմանելով պիտի

խանդարուի բնագիրը: Ե) Ամէն անուն ըստ իր բնիկ հնչման հայացնելու համար պէտք է ուսանիլ բոլոր լեզուները, և գաւառական բարբառներն ալ:— Փոխազբաղան դրութիւնն ալ անկարող պիտի ըլլայ միօրինակութիւն ստեղծելու որքան ատեն որ եւրոպական լեզուներու մէջ ևս կը պակսի ատիկա շատ մը հին ու նոր ազգաց անուններուն վերաբերմամբ: Չ) Ստիպուած պիտի ըլլանք ստրկաբար կառչիլ անունի մը օտար ձայնին՝ անտեսելով անոր հայացած հնչումը: Կ) Հակասութիւն մը ստեղծած ենք եւրոպական և հայ բանասիրութեանց մէջ, ինչ որ դատապարտելի է: Ր) Զուր ջանք է ուզել ճշգիւ ներկայացնել օտար անուանց ձայները: Տ.— Մերոպեան զբոսորդի հետեւած ուղին անուանց թարգմանութեան մէջ: ա) Դի փոխազբոսութիւնը: բ) ֆ ու չ գրերու թարգմանութիւնը: գ) կրկնակ տառերէն մէկուն զեղչուիլը կամ թաւանալը: դ) Անկցորդ ձայնաւորաց միջև յ, ռ, կամ ղ գրերուն յաւելումը: Ե) կարգ մը անուններու մէջ գրի յապաւումներ: Չ) Բազմաթիւ յատուկ և հասարակ անուններու յունական յանգերուն յապաւումը: Կ-Ր) Հայ առողանութեան և ուղղազբոսութեան պահանջմամբ կատարուած կարգ մը փոփոխութիւններ: Ր) Յունարենի մէջ գործածուած պարսկական անուններու թարգմանութիւնը: ժ) Զայնաւորներու թարգմանութիւնը՝ ընդհանրապէս ըստ տառին: ժա) Երկրաբբաոներու թարգմանութիւնը՝ ըստ ձայնին: ժբ) կարգ մը յատուկ անուանց ինչպէս նաև մակդիրներու թարգմանութիւնը՝ ըստ իմաստին: ժգ) Մականուններու հայացումը: 9.— Պարսիկ, Ասորի, և Արաբ բառերու և անուններու փոխազբոսութիւնը՝ գործադրուած առանց խստութեան: 10.— Ի՛նչպէս պէտք է փոխազբոսել այժմ: ա) Լատինական բոլոր պարզ ու բազազբոսել բազաձայները փոխուելու են միշտ իրենց համազօր հայ տառերուն: բ) Եւրոպական նորակերտ զուգորդութեանց ձայները պէտք է թարգմանել: գ) Եւրոպական ձայնաւորներն ու երկրաբբաոները թարգմանել ըստ տառին կամ հնչման: դ) Յապաւել եւրոպական անուանց այն յանգերը որոնք արմատական չեն: Այս չորս հիմանց վրայ թարգմանութեան քանի մ'օրինակներ: Ե)

Նոր լեզուաց մէջ թեթեւակի շեղումներով գրուող հին անունները գրել ըստ հնոյն: Չ) Եւրոպական արդի լեզուաց մէջ զանազան հնչումներով գրուող հին անունները հայացնել մեզի ընտանի ձեւով կամ լատինականին հիման վրայ: Կ) Թարգմանել մականունները և հայացնել յատուկ նշանակութիւն ունեցող մակդիրներն ու անունները: Ր) Արեւելեան անուններու թարգմանութիւնն ալ լուազոյն է կատարել ըստ փոխազբոսութեան կանոնին: Այս բոլորէն վերջ շ. Հացունի կը կնքէ հետեւեալ ուղիղ եզրակացութեամբ. «Թարգմանել կամ հայացնել ըսելով՝ կ'իմանանք օտար լեզուաց սարբերուն վերածումն հայկականաց: Ամբողջ լեզուն մեր տոհմային շըրջելու ժամանակ՝ տրամաբանական է նոյնպէս վարուիլ, ոչ լոկ գրով, այլ և ձեւով կամ իմաստով (ուր կայ վերջինս), յատուկ անուանց հետ ալ»:

Վեցերորդ գլուխին մէջ Հ. Հացունի կ'ամփոփէ իր տեսութիւնները աշխարհաբարի ներդաշնակման վերաբերմամբ: Սա ալ կը բաժնուի 6 յօդուածներու՝ որոնց վերջին երկուքն ունին բազմաթիւ ստորաբաժանումներ: 1. — Հեղինակը շեշտելէ վերջ ներդաշնակութեան կարևորութիւնը կը թուէ այն չորս կերպերը՝ որոնց շնորհիւ կրնայ ստացուիլ այն. այսինքն «ընտրութեամբ բառերու և բացատրութեանց, հոլովմանց զանազանութեամբ, տառերու կանոնական փոխանակութեամբ, և նոյններուն ախորժալուր դասաւորութեամբ»:

2. — Օտարաբանութիւններ որոնք մտած են աշխարհաբարի մէջ թըքերենէ, զաղերենէ, և այլն, ինչպէս նաև հայ բառերու սխալ գործածութիւններ, և ուսմիկ ձեւեր. ասոնք կը խանդարեն հայ լեզուն, ուստի պէտք է զգուշանալ ասոնցմէ, և ընդունիլ զբարբառէն և կիրարկել մակբայներ և նախադրութիւններ «որոնք շնորհ ու կորով կու տան լեզուին»:

3. — Երկրորդ սրբազրելի թերութիւնն է «հողովմանց միասնաւորութիւնը, որ տաղտկալի կը դարձնէ նախադասութիւնն ու լեզուն միտնգամայն»:

4. Հացունի կ'առաջարկէ կիրարկել աշխարհաբարի մէջ զանազան զբարբառ հոլովներ, որոնք աւելի կարճ ըլլալու առաւելութիւնն ալ ունին: — Կ'ընդունինք որ աշխարհաբարը միշտ պէտք է օգտուի ձօխ

ու գմայլելի գրարարէն, սակայն առանց
 չափադանցութեան, որպէսզի գրական աշ-
 խարհարարը խառնածին բարբոտի մը
 տպաւորութիւնը չթողու: 2. Հացունիի
 կիրարկած և առաջարկած գրարար ձևերէն
 մեծ մասը կրնան գործածուիլ աշխարհա-
 բարի մէջ առանց այս վերջինին նկարա-
 գիրը եղծելու: 4. — «Հայերենի ներդաշ-
 նակութեան համար՝ հոլովմանց զանազա-
 նութեանց չափ և անոր հետ կարևոր է
 նաև նայնառոյց անկոտորունը կամ փոխա-
 նակորթինը՝ հոլովման կամ անանցման առ-
 թիւ»: Գրարարին յատուկ եղող այս երե-
 ւոյթը աշխարհարարին ալ կը պատկանի
 առաւելապէս: Այս վերջինը կը սղէ նոյն-
 իսկ ա և ո գրերը, որոնք գրարարի մէջ
 անտղելի են: 2. Հացունի իրաւունք ունի
 ըսելու թէ «Աշխարհարարի նախանձն աշ-
 խարհարարէն ալ հեռացուց իւր պաշտ-
 պանները»: Արովհեսե հակագրարարեան
 կիրքը շեղեց յաճախ անոնց դատողու-
 թիւնը: Յարգելի հեղինակը անտրամաբան
 և անտեղի կը գտնէ շղթաս, ծառայ, զկան,
 ևայն ձևերը, աշխարհարարի մէջ,
 փոխանակ շղթայս, ծառայդ, զկայն, և
 այն ձևերուն, ինչպէս ունի գրարարը:
 Ըստ մեզի յ առաին յապաւումը ներկայ
 պարագային՝ ճիշդ է. որովհետև գրարարի
 մէջ յիշեալ տառը կը հնչուի իսկ աշխար-
 հարարի մէջ ձայն չունի: 5. — «Ներդաշ-
 նակութեան գլխաւոր խանգարիչներէն են
 նաև նշանագրաց անարուեստ հանդիպումի ի-
 տարու»: ա) Ա յօդակապի գործածութիւնը
 ձայնաւորով սկսող բառերու բարգման ա-
 տեն: բ) իու և ին անհարազատ ու աղեղ
 ձևերը: գ) իի «ծիծաղակերպ ու ծիծաղելի
 սեռականը», որ սակայն թրքահայոց մէջ
 շատ ընդհանրացած ըլլալով մեզի կը թուի
 թէ դիւրին պիտի չըլլայ իսկոյն մէկ դի
 դնել զայն: դ) ը գրին անձաշակ գործա-
 ծութիւնը ձայնաւորով սկսող բառերու առ-
 ջև: ե) չ ժխտականին սխալ գործածու-
 թիւնը բազմայնից ու ձայնաւորոց առ-
 ջև: 2. Հացունի կ'ըսէ թէ պէտք է գրենք
 «չի՛ ազատիր, չի՛ ընդունիր», հակառակ
 2. Դադիկեանի, որ «չ'իմանար, չ'ըլար»
 ձևերը ճիշդ կը համարէր: Այս վերջինները
 կը մերժէ 2. Հացունի, որովհետև «մեր
 շեշտի կազմէն ու պահանջէն» հետի են
 ատոնք: գ) և և ու չաղկապներու գոր-

ծածութիւնը: 6. — «Իմ դիտողութեանց
 ու սրբագրութեանց նպատակն է, ինչպէս
 տեսնուեցաւ, իր նախկին բարեկարգու-
 թեան անցած տեսնել հայերէնը, որ թուր-
 քերենի ազդեցութեան ներքև հնչարանա-
 կան բարեղոն մը դարձած է»: ա) Այստեան
 ոչ թէ կ'արգարացնէ այլ կը դատապարտէ
 աշխարհարարի խաթարումները: բ) Հեղի-
 նակը կը բացատրէ ժողովուրդի սամիկ և
 ուսեալ դասերուն ունեցած դերը լեզուի
 մշակման և զարգացման մէջ: Ըստ իր տե-
 սութեան՝ ժողովրդեան իրաւունքը լեզուի
 վրայ սխալ մեկնուած է: գ) Աշխարհա-
 բարն ի հնուէն զատ բարբառ մը չէր:
 դ) Մեր արդի լեզուն կրնայ նորոգուիլ:
 «Կայ ճշմարտութիւն մը՝ զոր ամէն մտա-
 վարժ Հայ ձանաչելու է. մեր ազգութեան
 պահպանութիւնը կախուած է մեր լեզուէն»:
 Գարձեայ. «լեզուն միակ գործին է ազ-
 գապահութեան» (371): — Առանց ուրա-
 նալու և նսեմացնել ուղելու լեզուին յոյժ
 կարևոր դերը ազգապահութեան մէջ,
 պարտք կը զգանք ըսելու սակայն թէ լե-
 զուն միակ գործին չէ, և լեզուէն աւելի
 էական ազգակ մըն է մեզի համար ազգային
 եկեղեցին. այս է մեր պատմութեան դասը:
 Մայրենի եկեղեցիէն հեռանալով որթո-
 զոքս, կաթոլիկ, իսլամ, ևայն դարձող
 Հայեր կորան իսպառ ազգին համար, մինչ-
 դեռ մայրենի եկեղեցիէն չբաժնուող քրտա-
 խօս, արաբխօս, թրքախօս, ևայն Հայեր
 միշտ կարևոր մէկ մասը կազմեցին ազգա-
 յին զանգուածին և կը կազմեն այսօր ալ:

Գրքիս բովանդակութեան այս մանրա-
 մասն ներկայացումէն յետոյ այլևս կար-
 ձեմ աւելորդ է գովեստներ հիւսել ըսելով
 թէ որչափ արժէքաւոր է այն, իրրև ա-
 ռարկայական ուսումնասիրութիւն՝ ար-
 դիւնք երկարատե և խորամտելի հետազո-
 տութեանց: Պարտք կը համարինք սակայն
 ջերմօրէն յանձնարարել զայն բոլոր անոնց
 որ կը սիրեն մեր պերճ լեզուն և կը զբաղին
 անոր ուսմամբ կամ ուսուցմամբ:

Ն. Վ. Պ.

